Տարեկան գինը տեղեր 300 նիւսեռ վերլիզ, սեռ վերջերի, Ռուսաստան, Լեհաստան 250, վերջը տալով 125 դրշ. վերջ թաղաքաց, բայց գրանցագրի ընդունելու ալարան, սեռ վերջերի տաղ գինը 250, վերջ ալ թը տալով տարի 125 դրշ. օրաթերթ տարի։

Վերջ պետքը նիւսեռի 40 փարահա տարեկան։

Մասեաց Երկրագործ

Մեծ Աշխատանք

Լրանալեն պետքը տարեկան իր ին պերինեն տեղատա 3, ինքինեն տեղատա 2, վերջ ինչինեն ալ տարի տեղերը տա 1 դրշ. ալինաղ տարի։

Մեքթուպ վերջ ապիրիլ, Պոլսոյ-ողլունտա Ջզրու-Եոլատա 467 նիւմերոյու խանեթ ԼԵՎԱՆԹ ՀԷՐԱԼՏ թապանեսինեթ, կարապետ Ց. Փանասեան իսմինե կրոնտրիլեճեք տիր։

ՈՒՄՈՒՐԸ ԲՈԼԻԹԻԳԸՅԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՅԻՐԷ

ՏԷՕՐՏԻՆՃԻՒ ՍԷՆԷ ՆՐԱՆ ՃԻՄԱՁԻԼ ԷՎՎԷԼ ՀԸ 1869 ՕԳՈՍՏՈՍ 23 ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ ԱԼԷՔՍԱՆԴՐԱ ՍԵՊՏԵՄԲԵՐ 4 ՆԻՒՄԷՐՈ 1010

ԻՍԹԱՆԲՈՒԼ 23 ՕԳՈՍՏՈՍ

Ֆրանսանեն Ռէսմի զազէթասընտա չու աթիտէքի հիքեայէ օգունմուշտուր։

Պունտան զբրգ սէնի ադամ խթանպօլտա զիր եէր երզբլսրգտա, մէրմէրտէն ալէտ տիրէքլէր իզէրինտէ թուրթուրուլմուշ օլտուղու հալտէ, եէր ալթընտա սբրա իլէ պիր չօգ քէմէրլէր կէօրիւլմիւշ տիւր. պու քէմէրլէրին ալթընտա պիր կէօլ պուլունմադտա իտի։ Մէզքիւ մէրմէրտէն տիրէքլէրին թէզէինթընա պագընճա, պունլար Ռում սանաթքեարլարը էլինտէն չըզմըշ սբը։ Թէվարիխտէ ասլա զիքրի կէչմէմիշ օլան իշ պու կիզլի պէնա չէհրին ալթընտա էր էյի եէր թուրթուշ տուր։ Պունուն պաշլրճա գափուսու պիր գօնաղընն հավլուսունտա տբը։

Մէզքիւր գօնաղընն սահիպի, քի պիր էֆէնտի տիր, գաբզ իլէ պու կէօրիւն իւզէրինտէ կէզմինիպ էյլէնիր իտի, լաքին եիւզ մէթրօլուգ մէսաֆէտէն էօթէյէ կիթմէզ իտի։ Պունտան պիր վագթ ագտէմ, Ինկիլիզ ին պիրի, պէրապէրինտէ պիր կէմիճի ալարագ, տահա ուզալարա կիթմէք իսթէտի, լաքին պունլարընն էքիտտէ պիր տահա կէօրիւնմէտիէր (շիւփհէսիզ կէօլտէ զարգ օլմուշլար տբը)։

Պու կիւնլէրտէ, սայիր ճէսուր Ինկիլիզին պիրի մէզքիւր կէօրիւն իւզէրինտէ կէզմէյէ չըգբշը, լաքին քիմսէ մէրգում իլէ կիթմէյէ ճէսարէթ իտէմէտի։ Մէրգում Ինկիլիզ գայրընն իւզէրինտէ մէշալէլիր վաղ իթտի, պիր չօգ վագթի մէշալէլէրին շավգը սուեուն իւզէրինտէ կէօրիւնտիւ, լաքին սօնրատան եէնիտէն գարանլըգ տբը չէօքտիւ։

Վէլհասալ իքի սատթ սօնրա, մէրգում Ինկիլիզ թագաթը քէսիլմիշ օլտուղու հալտէ ելկրի տէօնտիւ. կէօլ իւզէրինտէ եօլճուլուգ իթտիկի հէնկեամտա, սուտան վէ եօգարրտա այնի քէմէր վէ այնի աիրէքլէրտէն մնատտա պիր շէյ կէօրէմէմիշ տիր։ Էֆէնտիի միւմայիլէյհ, գայրընը կէօլտէն գալտըրըպ, Լսկի Մըսրըրն պինալարընը տէրխաթը իթտիրէն մէզքիւր կէօլիւն իւզէրինտէ կէզմէյէ քիմսէյէ միւսաատ իթմէյիպ, եալընընը գաբուտան սէյր իթմէլէրինէ միւսաատ իթմէքտէ տիր։

—Օգոստոս 13էն օգոստոս 20է տէգ եանի պիր հաֆթա զարֆընտա Լօնդրատա շու աթիտէքի իֆլասիյէթ վուգուպուլմուշ տբը։

4 ֆրընճը, 1 թէլլալ, 2 լէվազիմաթ սաթրճըսը, 1 տէյիրմէնճի, 2 բէրուքէր, 1 պայրաքճը, 5 մանաւ, 2 ճէրրահ, 3 թէրզի, 2 պուղտայճը, 2 քունտուրաճը, 1 քույումճու, 1 սիլահճը, 2 քուրու եէմիշ սաթան, 3 մարանկոզ, 2 քալֆա, 4 քասապ, 1 թապութճու, 1 մանքինաճը, 1 քօմիսիօնճու, 1 իբլիք պիւքէն, 1 լէհէնճի, 1 կէմի սահիպի, 2 չուհաճը, 1 էսպապճը, 1 էզաճը, 1 ըլսսամ, 1 թուղլաճը, 1 էնքսէրճի, 1 տէմիրճի, 1 քէօմիւրճիւ, 2 չիֆթճի, 2 պիրաճը, 1 թաշճը, 1 սըվաճը, 1 չէօմլէքճի, 1 իշճի, 1 քէրէսթէ թիւճաղը, 1 սահմանճը, ճէման 63 էվ։

Էկեր խթանպօլտա պու եօլտա էսնաֆլարտան կիւնիւնտէ պօրճունու էօտէմէյիպ իֆլաս օլմալարը լազըմ կէլէն քէսանընն էսամէսի նաբըլմադ լազըմ կէլէսէ, պէլքի 600 պինի կէչէճէկինտէ չիւբհէ եօգ իրէն՝ Լօնդրատա ճէման 63 գումբանեա վար իմիշ կիւնինտէ, պօրճունու էօտէմէյէն վէ իսմի մահլէսի վէ մահալի իլէ կաղէթալրտա իլան օլունան։

Անամալը Թիւրքիա ալաղ ու իթալընընն չիւրիւքլիկինի վէ Ինկիլթէրրանընն սաղլամլըգընը։

—Սապրդ խթանպօլտա պուլունան Ինկիլիզ սէֆիրի Սըր Հէնրի Պուլվըր, Լորտ Բալմէրսթընընն թէրճէմէյի ահվալինի եազմադ իլէ մէշղուլ օլմադտա տբը։

—Երուսաղէմին սու եօլլարընն թամիրի քէնտի հիսապընա մատամ Պուրտէ եաբտըրաճաք տէյի սէյլենմէքտէ իտի իսէտ՝ Լէվանթընն եազտըրընա նազարէն չիմտի մէղքիւր հավատա պօշա կիտիպ՝ Հիւքիւմէթի Սենիյէ թարաֆընտան մէղքիւր եօլլար թամիր օլուսատադ տբը։

ՏԱԽԻԼԻՑ

Ալաֆրանկա օգոստոս 15 թարիխի իլէ չըզան Գօրէսբօնտանա Սլավ զազէթասընտա, Սրբդ սինօրը օլան Ս. Նամ մահէլտէն իրսալ գէլէնմըշ օլան շու աթիտէքի մէքթուպ օգունմուշ տուր։

Միւխթէլիֆ մահէլլէրտէն կէլմիշ օլան պիր թագըմ վանթանիէրվէր Սլավլար պուրատա պիր մէճլիս ագա իթտիրէր. պունլարտան էքսէրիսի, Սրպիա, Պոսնա վէ Հէրզէկովին թարաֆընտան կէօնտէրիլմիշ վէքիլլէրտէն իպարէթ իտի։ Օր տէրէճէ իհթիեաթ էլէ ալընմըշ իտի քի, նէ Օսմանլը վէ նէ տահի Սրբպն մահէլլի հիւքիւմէթլէրի մէզքիւր մէճլիս իւզէրինէ պիր խասպէր սալմամըշլար տբը։

Պու թէճէմմիւտէն մագսատ, եազընտա ումում սուրէթտէ իսլամլա զբեամ իթմէկէ գարար վէրմէք, վէ պու պատպտէ լաղըմ կէլէն թէտապիրի իթթիխազ իթմէքտէն իպարէթ իտի։ Խաթիլա նէ սուրէթլէ գբյամ իտէճէքլէրինէ սայիր թէքմիլ պիր բլան եաբըլմըշ տբը։ Սիլահ վէ միւհիմմաթը հարպէյէ վազը իչին պիր չօգ մահալլ թախսիս օլունմուշ վէ պատէհու սօն թէրթիբզանթլարը իթթիխազ իթմէք իչին, էօնիւմիզտէքի սեպտեմբեր այընտա սայիր մահէլտէ թէճէմմիւ իթմէքլիյէ գարար վէրիլմիշ տիր։

—Ճէպէլի Լիպնան վալիսի Ֆրանսքօ բաշա հաղրէթլէրինէ Մէճիտիյէ նըշանը գիչմանը պիրինճի բիւթպէսի իթա գըլընմըշ տբը։

—Զաթը հաղրէթի Շահանէ Ֆրանսա Իմբէրաթօրիչսը հաղրէթլէրի իչին ինչա իթտիրտիկի ալոյ գայրընընտան մատտա, ալէա պիր սէտեա եափտըրթմըշ տբը։

—Հիւնքեար իսկէլէսինտէ գուրուլան օրտուտա պու կիւնքի կիւն 20 թապուր ատաքիր պուրունմադտա տբը։ Հիւնքեար իսկէլէսի սահրտարընտան օրտունուն գուրուլտուղու թէվիէյ՝ քատար ատաքիր մարիֆէթի իլէ կիւզէլ պիր եօլ եափըլմըշ տբը։

—Սէօյլենտիկինէ նէզարէն, Պէյ օղլու վէ Գալաթատա խանէ վէ տիւքքեան իճարընտան տօլայը զուհուր իտէն մուարազալար վէ ումումէն մուարազա թահթընտա պուլունան մալահաթլար պունտան պէօյէ ալթընճը տայիրէյի պէյէտիյէ հուզուրունտա բույիւթ ու թէսվիյէ օլմայրպ էպնիյէ նէզարէթի թարաֆընտան բույիւթ օլունմադտա տբը։

—Եազընտա Սէմինտէ թէլէկրաֆ մէմուրինտէն միւրէքքէպ պիր գօնֆէրանս ատտ օլունմադտա տբը։ Սըզբօս էֆէնտի մէղքիւր գօնֆէրանտա Պասրա ի թարաֆընտան վէքիլ կէօնտէրիլմէք տիր։

—Կէչէն բէնճշմպէհ աշամբը Իրան սէֆիրի հաղրէթլէրի։ Աչի բաշա հաղրէթլէրինէ վէ սայիր մէմուրինի քիրամ հազարաթընտա մուքէմմէլ պիր զիեաֆէթ քէշիտ իյլէմիշ տիր։

ԻԼԱՆ

Թէրսանէյի ամիրէ իչին, իշպու սէքսէն պէշ սէնէսի բուսի իլուլուն իպթիտասընտան, կէլէճէք սէնէնին խարման մէվսիմինէ գատար լիւզումու օլաճադ մալիւմ էլ մըզտար թուղլանընն իթասընա բազէթ իտէճէք թիւճճար վէ էնտաֆրն, իպթիտա Պահրյէ իտարէ գօմիթէսինէ կէլիպ, նասրլ մուգավէլէ իլէ ալընտաճաղընը անլատրգտան սօնրա, իշպու մահը աղբսթոսուն երկիրմի պէշինճի բազար իրթէսի կիւնիւ սահթ տօգուղա գատար սօն ֆիյաթընը, միւհիբլիւ վէ իմզալը մէքթուպ էլէ, գօմիթէյէ պիլտիրիպ, մէքթուպտան վիսուլինի միւշիր իլմուխապէր ալմալարը զըմնրնտա, իլանը քէյֆիյէթ օլունուր. վէ եէվմի մէզքիւրուն սահթը մուայյէնտէն սօնրա, ֆիեահթ մէգթուպու կէօնտէրիլիր իսէ, միւտտէթի մահտուտլուքինին կիւզլրանը սէպէպիյլէ, միւթէպէր թուրթուլմահարագ, բէտտա օլունաճայը տախի պէհան վէ իխթար դըլընը։

1286 ճէմազի իւլ էվվէլ 25։

Էվվել էմիրտէ հիւքիւմէթ էմրիյլէ այվազ էսնաֆընտան թէսքէրէսիզ վէ մէճմիսիէսիզ հէր քիմսէյու լուսունուր իսէ, պիր Օսմանլը լիրատը ճէզայի նագտի ալընաճագ օլտուղու կիպի, էսնաֆ քէթխիւտասընին մայիմանթը օրմատընը հալտէ, կէրէք գօնաղընա պիրինի այվազլրդա գապուլ իտէնտէն, վէ կէրէք այվազլրդա կիրէնտէն տախի իրիչէր լիրա ճէզայի նագտի ալընաճագ տբը։

ԹԷԼԷԿՐԱՖԻՑԷ

Մանչեսթէր «Գարտիան» Ռեվիւսոֆ։

(Դէպ ի Ռիւսիա։)

ՀԻՆՏԻՍԹԱՆ

Պոմպայ 31 օգոստոս։

Լօրտ Նաբիրը տը Մակտալա Ինկիլթէրատա կիթմէք իւզրէ պու կիւն եօլա չըգմըշ տբը։

Իրան Շահը հաղրէթլէրի Գապուլտա պիր էլչի նասպ ու թայէին իթմիշ տիր։

ՖՕՆԱՏ ՖԻԵԱԹԼԱՐԸ

Լոնդրա 3 դեկտեմբեր։

Ինկիլիզ գօնս գարան.	92 15/16
Էսհամը ումումիյէ այըլտը	42 7/8
« « գաբ.	42 15/16
Վիէննա գամպիօսու	119.75

Բարիզ 3 դեկտեմբեր։

Ֆրանսըզ ֆօնտօսու, այըլտը	71.75
» » գաբանտը	71 65
Իթալիան ֆօնտօսու այըլտը	54,80
» » գաբանտը	54,70
Օսմանլը իսթիդ. գաբ.	330.75
Էսհամը ումումիյէ այըլ.	43,55
« « գաբանտը	43,50

Պօրսա զիեատէ գավի գաբանտը

ԼՕՍԱՄԸ ՈՒՄՈՒՄԻՅԷ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Օգոստ. 22 Խաշամ գաբանտը . . .	47-23
» 23 Սապահ	47-10
» » Էն եիւքսէք	47-10
» » Էն աշաղը	47- 2
Սահթ 5	47- 2

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ
Գ Ա Զ Ե Տ Ա Ն

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

Ամսագրի 1008 համարներում

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

ԿԵՎԱՔՆԵՐ ՎԱՆԻՑ

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԵԼՈՒՅՑ

Գ Ա Զ Ե Տ Ա Ն

Տարեկան 24 ռուբլի (+ փոստ)
Կիսամյակ 12 ռուբլի
Եռամսյակ 6 ռուբլի
Ամսական 2 ռուբլի

Գրասենյակ՝ Վանի Գրական ընկերության տան մեջ։

Գինը 1 կոպեկ

Հայրապետական Կարմիր Աշխարհ

1986 թվականի հունվարի 20-ից սկսած հրատարակվում է մեկ անգամ։

Գրաքննիչ Ա. Ասլանյան

Տպագրված է Հայաստանի Գրողների միության տպագրական արտադրամասում։

Հասցե՝ Գ. Նարեկացի 3։

Գլխավոր խմբագիր՝ Ա. Ասլանյան։

Գրաքննիչ՝ Ա. Ասլանյան։

Գլխավոր խմբագրի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՝ ԱՐՏՈՍ ԿԻՍԱՄՍՅԱ ԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱԿԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԴԻՊԱՍԱՆՈՒՄ · Ø ՏԱՐԵՎՈՐԵՆ
ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԵՐԵՆ ԱՆԴԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ

1698 ԱՊՐԻԼ 7 ՇԱԲԱԹ ԱՐՏՈՍԻ 46

ԱՌԱՋԻՆ ԽՈՍՔԵՐ ԱՆԴԱՄԱՀԱՐ ԱՐՏՈՍԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒ ԱՌԹՈՒՆԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Ամենայն հարգանքով ներկայանալ Ձեզ, Ազգային Ժողովի Պատվելի Անդամներ, Ձեզ՝ Ազգի ընտրյալներս, Ձեզ՝ Հայրենիքի հոգեւոր ու աշխարհիկ հոգսերի տարեգրիչներս, Ձեզ՝ Հայրենիքի ապագայի ներկայացուցիչներս, Ձեզ՝ Հայրենիքի ներկայի ներկայացուցիչներս, Ձեզ՝ Հայրենիքի անցյալի ներկայացուցիչներս, Ձեզ՝ Հայրենիքի հոգեւոր ու աշխարհիկ հոգսերի տարեգրիչներս, Ձեզ՝ Հայրենիքի ապագ